

Հայութակի ամսոյն 8ին և 22ին
Սովորակութեան բելի է Խըզ-
լոց աշխատ Խոհ: Թէ 5

Տարեկան գիշեամիսներ 100
Դուրսերեն բաժանող Եղանակ
ու տուրպայ ծառեց վայրելու են

ԱԴՅՈՒԹ Ն ՀԵԳԵՏԱՍՍԵՆՕՐԵԱՅ

8 ԱՊՐԻԼ

Ա. Տ. Ա. Ր. Ի

1861

ԹԻՒ 15

ԴՊԲՈՑՔ

ԿԱՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Գիտավելւանց կարևորութիւնն անունով մեր մէկ յօդուածին մէջ ըստնք թէ գիտութեանց առարկան բնութիւնն ըլլալով, մարդու գիտութեանց միջոցով բնութիւնը իրեն աւելի աղեկ կրնայ ծառայեցընել քանիթէ անուս լիճակի մէջ . և թէ՝ գիտութեան միջոցով դրութեան վերածուած բնութիւնը՝ նիւթական, բարոյական ու իմացական մարդուն վրայ՝ անոր գոյութիւնը, երջանկութիւնն ու հեշտականութիւնը (Գօօօֆիտէ) ապահովացընող ազդեցութիւն մը կ'ընէ : Եւ գիտութեանց առ երեք գլխաւոր այսինքն բնական, բարոյական ու փիլիսոփիայական բաժանմանց՝ մարդուս անոնց համապատասխանող կարողութիւններուն վերայ ըրածներգործութիւնը տախտակով մը ներկայացնուցինք : Աս ընելով մեր նպատակը ցուցընել եր թէ՝ մարդու բնութեան իր վրայ ըրած . ազդեցութիւնն օգտակար կրնայ ընել, երբոր իր վրայ ազդող բնութեան պատճառներու ծանօթութեամբ տեղեակ կ'ըլլայ :

Հոս դարձեալ նոյն քանը պիտի ընենք . բայց ըրածնիս կրկնութիւնչէ . քանզի հոն ընդհանուր կերպով ըրածնիս՝ հոս դպրոցներու կամ նախնական դպատիարակութեան նկատմամբ պիտի ընենք . որպէս զի իմացուի թէ նախնական դպատիարակութիւնը ինչ տարբեր իր մէջը պարունակու

ԿԵԼՈՒ Է :

Մարդիկ բնութեան տեղեակ կրնան ըլլալ ոչ միանգամայն և յանկարծ, այլ աշխատութեամբ, սակաւ առ սակաւ և կանոնով : Եւ փորձառութիւնը ցուցուցած է թէ մարդիկ գիտութեանց գլխաւորներուն նախնական սկզբունքները կարգով ու կանոնով կամ արհեստով մը մասնաւոր ժամանակի մը մէջ, զորորինակ պատանեկութեան առոյգ տարիներուն մէջ, սորվելով, վերը յիշուած նպատակին, այսինքն բնութեան ազդեցութիւնն իրենց վրայ օգտակար ընելու, շատ աւելի յարմար և ընդունակ կ'ըլլան, քան թէ խառնիխուռն, ըստ պատահման և վարժութեամբ (ըստ լին) միայն տեղեկութիւններ ստանալով :

Կախնական Դպատիարակութեան կամ դպրոցներու նպատակն աս է : Կանոնաւոր և աղեկ դպրոցի մը ընթացքը պէտք եղածին ունէ : Կատարող մէկը՝ կրթութեան կամ դպատիարակութեան՝ որուն մէջ ըուլոր կեանքին մէջ յառաջ պիտի երթայ ըստ կզբունքն առած կ'ըլլայ : Վրդարե դպատիարակութեան տեսական կամ հրահանգութեան մասը ստանալու ամենէն աղեկ միջոցն աս է : Բայց խնդիր է թէ դպրոց մը իր պաշտօնն աղեկ կատարած ըլլալու համար, կամ դպատիարակութեան սկզբնաւորութիւնն ամբողջ և աղեկ եղած ըլլալու համար, ինչ բաներ կը պահանջուին : Մենք սա երկու բանն ամենէն աւելի կարեւոր կը համարինք, ուսմանց նիւթերու ընտրութիւնն ու սորվեցընելու կերպը : Կանոնաւոր դպրոցի մը մէջ աւանդուած

ռւսմանց նիւթերը հիմա շատ կատարեալ են : Եւրոպայի մէջ կարողու մեծին ատենը, այսինքն իր հազար տարի առաջ, դըպը րոցներու մէջ աւանդուած ուսմունքներն եին լատիներէն քերականութիւն, Տաթևական բան (ան ատենուան մաթեմաթիքը թըւարանութեան չորս գործողութիւններէն աւելի բան չէր պարունակեր) և երաժշտութիւն, ասով ալ եկեղեցական երգեր կ'իմացուեին : Մեր դպրոցներն ալ քանի մը տարի առաջ ձիշդ աս վիճակին մէջն էին . բոլոր ուսմանց նիւթը հայերէն քերականութենէ, թուարանութեան չորս գործողութիւններէն ու եկեղեցական երգերէ կը բաղկանար : Ուսումնական ժողովը դպրոցներու համար ըրած ուրիշ կարգադրութիւններու հետ, ուսմանց նիւթերու ցուցակ մ'ալ հրաժարակեց . տարակոյս չկայ թէ ասիկա մեր դպրոցներն մինչեւ հիմա եղածէն շատ աւելի կատարեալ պիտի ընէ : ան ցուցակին բովանդակութիւնը եթէ գործադրուի մեր պատանիներուն նախնական դաստիարակութիւնը մեծ քայլ մը առած կ'ըլլայ : Ուսմանց նիւթերու նկատմամբ Ուսումնական ժողովին ըրած ընտրութեանն ու որոշմանը դէմ ըսելիք մը չունինք . յայտնի է թէ, եթէ Ուսումնական ժողովին ընտրած նիւթերուն մէջ աւելի կամ պակաս բան, և անոնց կարգին ու ժամանակին մէջ սխալ մը կայ, ատիկա ժամանակն ու փորձառութիւնն աւելի աղէկ կրնայ ցուցընել, քան թէ որ ելցէ մէկու մը մասնաւոր գաղափարը, քայլ և այնպէս անօգուտ եղած չըլլար, երբոր խնդրոյն վրայ խորհրդածերու ընդունակ միտքեր, ընդհանուր կամ մասնաւոր գիտողութիւններ ընեն . և ասոր բուն խակ Ուսումնական ժողովին կողմէն քաջալերութիւն տրուեցաւ : Աս քաջալերութեամբ դպրոցներու կամ նախնական դաստիարակութեան վրայ ընդհանուր գիտողութիւնը մը կ'ընենք, որն որ աս նիւթիս վրայ . երևելի գրողներու բովարած է : Քայլ ամբաւ ծանօթութիւններն օգտակար կերպով գործածելու կարող եղած չեն : Դժուարութիւնը կը կայանայ ընտրողութիւն (Գիւելնամո), բաղդատութիւն և դատողութիւն ընելու մէջ, որոնք Տաթին կարու լութեալ ընդունելու առաջած կուգան : և անոնք ըստ հաճոյս ուղղելու և գործածելու յաջողութեանը մէջ . անանկ յաջողութիւն մը՝ որով որոշելու կամ վճռելու համար մեր առջևն ելած որեկցէ նիւթին վերլուծական ընսութիւնն ընելու կարող կ'ըլլանք : Աս աեսութիւնը հիմ դնելով, հիմա ՚ի մասնաւորի ուսմանց նիւթերու գանք :

Ե. Ուսումնական հրահանգութեան մէջ ուշադիր ըլլալու առաջին բանը՝ չափաբերական (Տաթևական) ուսումնական է : Աս կանոնը կանանց և սրբանց համար մի և նոյն է :

սուցանելու կերպին վրայ :

Կանոնաւոր դպրոցի մը համար ուսմանց նիւթեր ընտրելու մէջ, այսինքն անանկ եայնչափ նիւթեր որոնք սկզբանական հրահանգութեան մը համար կատարեալ ու բաւական ըլլան, դաստիարակութեան նըւպատակը կատարող զօրութիւնն աչքի առջեւ ունենալու է : Դպրոցներու կամ նախնական դաստիարակութեան նպատակը, ինչպէս վերն ըստնք, մարդուս կանուխ հասակին մէջ անոր բնութեան վրայ անանկ հրահանգութիւններն մը տալ է, որ անով մարդը իր կեանքին մէջ բնութեան ազդեցութիւններն օգտակար ընէ : Աս նպատակին կատարումը ոչ այնչափ հրահանգութեաննէն, որչափ բանին ու դատողութեան զօրաւորութենէն կախում ունի: Ուրեմն նախնական դաստիարակութեան մէջ առնուած նիւթերը մեծաւ մասամբ անանկիւթեր ըլլալու են, որոնք բանն ու դատողութիր ամենէն աւելի կրնան զըրշնէլ քանզի դաստիարակութեան համար բան մը անանկ ձշմարիտ չէ, ինչպէս սա թէ, եթէ մէկը իր կմաստամիւրելու կարողութիւնները լիուլի և պատրաստ ՚ի կիր արկանել ըստովի, անոր դաստիարակութիւնը գործնական կենաց մէջ անոր համար օգուտ չ'ընեն : Եղած են անանկ մարդիկ որոնց քաջառու յիշողութիւնն ամբաւ տեղեկութիւններու մթերը ամբարած է : Քայլ ան ամբաւ ծանօթութիւններն օգտակար կերպով գործածելու կարող եղած չեն : Դժուարութիւնը կը կայանայ ընտրողութիւն (Գիւելնամո), բաղդատութիւն և դատողութիւն ընելու մէջ, որոնք Տաթին կարու լութեալ ընդունելու առաջած կուգան : և անոնք ըստ հաճոյս ուղղելու և գործածելու յաջողութեանը մէջ . անանկ յաջողութիւն մը՝ որով որոշելու կամ վճռելու համար մեր առջևն ելած որեկցէ նիւթին վերլուծական ընսութիւնն ընելու կարող կ'ըլլանք : Աս աեսութիւնը հիմ դնելով, հիմա ՚ի մասնաւորի ուսմանց նիւթերու գանք :

1. Ուսումնական հրահանգութեան մէջ ուշադիր ըլլալու առաջին բանը՝ չափաբերական (Տաթևական) ուսումնական է : Աս կանոնը կանանց և սրբանց համար մի և նոյն է :

Նիսականութեան երեսյթներուն ամենն ալ տգետներու համար պանչելիք են, բայց մասցիներու համար գեղեցիկ և միտք արթընցընող բաներ են: Բնութեան աս գործողութիւնները նկարագրելը, դասաւորելն ու մեկնաբանելը բնական փիլիսոփայութեան գործն է: Ասոր մէջ մենք իմացականութեան նոր կրթութիւն մը կ'ունենանք. քանզի բնական փիլիսոփայութեան մէջ հարկ է որ հանրացուցում (Ճէներախլան) ըլլայ. ասուլ յիշողութիւնն աւելի կը կրթուի, և մեզի աւելի ձշդիւ դիտողութիւն ընելու առիթ ու դրդիւ կը տրուի:

4. Ասկէ ետքը բնական գիտութեանց մէջ մեքենական փիլիսոփայութիւնը կու դայ: Ասիկա, ոմանց ենթադրածին պէս, լոկ մեքենականութեան ուսումը չէ, արդարեալքենականութիւնն ասոր մէջ կը պարունակուի. այլ զօրութեան և շարժման գիտութիւնն է, այսինքն ան երկու տարրներուն՝ որոնք նիւթական տիեզերաց բովանդակ դրութեանը կեանք կու տան: Աս փիլիսոփայութեան ան մասը՝ որն որ շարժաբանութեան (Փիլամիչ) և ջրաբանութեան (Կիպրոսամիչ) գլխոյն կը վերաբերի, ֆիզիդական աշխարհին, մեքենաւորութիւնը կամ կազմութիւնը հասկընալու համար էական է: Աս փիլիսոփայութեան բնաւ մէկ ճիւղը զանց առնելու չէ:

Հարուսակիւի

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Տես թիւ 13

ԴԷՊ Ի ԽՈՐԽՈՐ ԵՒ ԴԷՊ Ի ՎԻՄԱՓՈՐ
ՍԵՆԵԱԿՆԵՐԸ ՏԵԱՆՉ ԵԼՎՆԵԼՔ

Ա, ախընթաց յօդուածին մէջ յիշեցինք թէ: Խորխոր կոչուած Հարաւային. Արեւմտեան քարաժայոին քովի շաւղին վեր ելլելու ատեն, հին ելանելիքի մը խախտած կամ փլփլկած աստիճանները կը տեսնուին:

Արդ յիշեալ հին ելանելիքաց հետքը բռնելով քաւական երթալէ, ետքը, երբոր շաւղին դուրս դէպ յաջ քարաժայուն ՚ի վեր ելլուի, վերը քարաժայուի պատառ.

ուած մը կը հանդիպի, որուն դուրսի ծայրը քարաժայուին սպառուածն է, և ձիշդան պարտէզին վրայ կը նայի ուր անկէ առաջ յօդուածներուն մէջ յիշուած պատրշգամբը շինուած է, այսինքն՝ Հարաւային դին դէպ, արևելք, քաղքին թէպրիւ գունու կոչուած դրանը մօա՝ որուն մերձ է Փաշային բնակած տեղը որ քաղքէն դուրս է: Թէպրիզի դրանն ու Նաւամատոյցի դրան (Քայլէ գայիւսու) մէջտեղն եղած դուռը՝ որն որ քաղքին երդորդ դուռն է, Միջնադաւա (օրթա գայիւս) կը կոչուի և Հոս կը տեսնուի շատիճանով ելանելիք մը, որն որ այնպէս կործանած է որ տեղ տեղ հազիւ և մատնաչափ լայնութեամբ մնացորդներ մնացած են, և ուղղահայեաց փորուած՝ ողորկ ու արձանագրութիւններով լի ապառաժի մը տակէն, երթալով քարայր մը կը տանի: Խորխորի հինգ սենեակներուն՝ որոնք խորշի այրեց կը կոչուին, մեծ դուռը հոս է:

Ապառաժի մէջ ձեռագործ փորուած հնութիւններուն ամենն ալ քառակուսի են, ինչպէս նաև ամենէն փոքր այրը որն որ, 3 ոտք լայն, 4 ½ ոտք երկայն ու նոյնչափ բարձր, ներսի դին կից դրանը քովախ կողմը փոքրիկ վիմափոք նատարան մը ունենալով, շքեղ հայեցուած մը կը շընորհէ քաղքին ու ծովուն, Արտամիդի դրախտներուն և Համիրամայ ջուրին, ու մանաւանդ Ռատանին կանակէն Արտազուսէ և հայակապ երկնաբերձ գլուխներուն վրայ, որոնք իրենց գեղեցիկ ձևերովն առ տեսարանին վերջին հորիզոնն եղած են:

Փոքր այրին աջ կողմէն, յիշեալ ելանելեաց աստիճաններէն անդին, և յիշեալ ուղղահայեաց ողորկ ժայռին վրայ երեք տախտակ արձանագրութիւններ կը տեսնուին: Տախտակները պարզ ուղղահայեաց գիծերով իրարմէ բաժնուած են. իսկ հորիզոնական գիծերը, ուրիշ արձանագրութեանց մէջ եղածին պէս, տողերն իրարմէ կը զատեն: Արձանագրութեան քանդակներէք գծաչափ խորութիւն ունի. և նշանագիրները չքնաղ գեղեցկութիւն ու խորութիւն մ'ունին. բայց տեղ տեղ թնդանօթի գնդակներու հարուածներէն վնասուած են, իսկ ելանելիքին հուսկ վերջին

Ա 4 փոքրագոյն, բոլորովին պարագ
սենեակներն ամենենին եղծում մը կրած
չեն: Պատերը, յատակն ուժեղունը սքան-
չելի պարզութեամբ ան միապաշաղ հըս-
կայ քարաբլոյն մէջ փորուած են: Վեր-
ջապէս ամբողջ դաստակերար՝ յաւիտե-
նականութեան դէմ խիզախող շենքին Խը-
րոխտ յանդգնութեամբը՝ տեսնողներն ըս-
քանչանաց, հիացման ու ապշութեան մէջ
կը ձգեն:

Աս սենեակները քանի մը մասնաւորու-
թիւններ ունին : Մեծ դրան ճիշդ գի-
մայն եղող սենեակներուն մէջ քանի մը
լիմափոր աստիճաններ կան , ճիշդ մեծ
սենեակին Ա . դրանը վրայ ձախակողմէն
եղած 6 աստիճաններուն նման : Մեծ
սենեակին Բ . դրան տարած սենեակին մէջ
պատերուն մէկ անկիւնը Շուլց խօսող մը
տեսաւ , որն որ փոքրիկ անձաւի մը նման
մէջը մարդ մը մտնելու չափ մեծ էր :
Շուլց չուանով մը խօսողին մէջ իջնելով ,
տեսաւ որ վարը նեղ ծակ մը կար , որն որ
դեպ ՚ի խոր կ'երթար , և տակը պարապ
եղած կը թուեր : Ձեռքի ճրագը ծակին
բերանը մօտեցընելուն պէս , ծակէն դուրս
փչող հովը խօսոյն ճրագը մարեց . այսպէս
Շուլց իր զննութիւնը յառաջ տանիլ ըս-
կրցաւ :

ԳՐԱՏԱԿՆ

“ Հաւանականաբար կրնանք ենթադրել
թէ ուրիշ երկրներու մէջ ձեռագիրնե-
րու գլխուն եկած փորձանքները՝ Յուշ-
նաստանի մէջ ալ շատ ձեռագիրներու
գլխուն եկած են : Կ'ըսուի թէ Պոդգիոս
կոստանդի ժողովը գացած ատենը, Խոյն-
քաղըին մէջ ապխտավաճառի մը խանու-
թը սեղանին վրայ կտւինտիկանոսի մէկ
ձեռագիրը տեսաւ, զոր ապխտավաճառը
պատրւտելով ծախած ապօւխտները մէ-
ջը կը պլորէր : Այսուն ալ գրակապի մը
ձեռք Ագորարդոսի ձեռագիրը տեսաւ,

զո՞ր գրակապը նոյնպէս պատրուտելով կազմած գիրքերուն կռնակը կը փակցընէր . Ասկոնիոսի մէկ ձեռագիրն ալքիչ մնաց որ նոյն կերպով պիտի գործածուէր : Ո՛ուսկուլոս Պետեալիկդեան վանքի մը առանցուաղին մէջ Ավելերոնին քանի մը գործքերը և Ավետիսին բոլոր գործքերը գտաւ : Յունաստանի մէջ որչափ գիրքեր մեզի համար անդարձմանը կերպով կորսուած են . Կ կրնանք Ենթագրել թէ այսուհետեւ մեր գտնելու ձեռագիրներն և արդէն գտածնիս ալ , հաւասար արժէք չունին : Եթէ գոնէ շատքիչերուն համար , Գաղաւալպոնին Սգալիճէրի ըսածը պիտի կրնանք ըսել թէ ծանրացին են և ոսկի կ'ածեն , անոնք փրնուելու համար կրած տառապանքնիս կ'ածեն :

“Բասսէվին՝ Պատմոսի գրատան մէջ գրտ-
նուած աստուածաբանական ձեռագիրնեւ-
րու ցանկը տուած է . ասոնց թիւը յի-
սուն և հինգ էր : Այն հեղինակը յիշ-
եալ ցանկին մէջ ուրիշ իննսուն և երկու
գիրքերու ալ անունը կուտայ , բայց ա-
նոնց ամեն պարագաներն ու թուականը
մանր չբացատրելուն համար , անոնց ներ-
քին արժողութեանը վրայ բան մը չենք
կրնար ըսել . միայն ձեռագիր մը յիշած է
որուն համար խիստ մեծ հետաքրքրութիւն
կը զգանք . այն է՝ Դիոդորոսի Սիկեղաց-
ւոյն գիրքը : Աս ձեռագրին ձեշդ քննու-
թենէն պիտի տեսնուէր թէ արդեօք յիշ-
եալ պատմագրին կորսուած գիրքերը դըտ-
նելու եղած յոյսն աս անգամ ալ պարապ
պիտի ըլլար : Մտեփանիոս լսած էր թէ Դի-
ոդորոսի քառասուն գիրքը Սիկիլիա է :
Աս լուրը հաւանականաբար Կոստանդին
Լասքարիսին՝ Ես ան գիրքերը Կոստանդ-
նուալոիթս կայսերական դրատան մէջ տե-
սած եմ , ըսելէն ծագած է :

„ Կոստանդնուպոլիս Օսմանեաններէն
առնուած ատենը, Լասքարիս փախչելով Սի-
կիլիա գնաց : Բայց հաւանական է թէ ան-
խառնակութեան ու շփոթութեան ժամա-
նակը, Լասքարիսին յիշած պատմութեանն
ամբողջ օրինակը կորածուեցաւ : “Բարե՛,
կը գոչէ Սդալիձէր, Դիոդորոսի պատմու-
թեան գիրքերուն, մանաւանդ հինգերորդ
գիրքէն ետքը եկող հինգ գիրքերուն կոր-

Դրագիտութեան և արուեստից նիստ ե-
ղող իտալիոյ գրատուններուն մէջ՝ Հռո-
մի վատիկանը գրատուններու իշխանն է։
Քանի մը հախանձաւոր, բայց անտեղի
խօսող հեղինակներ պնդած են թէ ամե-
նէն առաջ Պետրոս առաքեալ Հռոմի ե-
կեղեցւոյն վերաբերեալ գրատուն մը հաս-
տատեց, զօրն որ, յետագայ գարերու մէջ
շատ Պապեր անիկա ձոխացընելէ ետքը, Ա-
վինիոն փոխադրուեցաւ, ու անկէ դարձեալ
իր առջի կայանը Վատիկան բերուեցաւ։
Բայց վաւերական պատմութիւններ կը
ցուցունն թէ 1477ին ընտրուած Նիկո-
ղայոս Դ. յիշեալ գրատան հիմք գնելով,
Յունաստանէն բաւական ձեռագիրներ հոն
բերել տուաւ. բայց Սեքստոս Ե. անիկա
պայծառացընելու համար ոչ ծախք ու ոչ
աշխատութիւն խնայեց, և անկէ ետքը
մինչեւ Պիոս 2. ի օրը Պապերն անիկա
ձոխացընելու ու զարգացընելու ամեն
ջանք ըրբն։ Վատիկանու ամենէն մեծա-
գին գիրքերէն ոմակը Փալադին կայսրըն-
որին մատեաններու հաւաքածոյեն առ-
նուած են։ Քանզի Պաւարիոյ Դուքսը
1622 ին յիշեալ գրատունը ստանալով,
Աւրբանոս Ա. ին ընծայեց։ Ըուետի Քը-
րիստինա թագուհին ալ 1,900 ձեռագրի
հաւաքում մը ըրած էր որն որ անոր մահ-
ուընէն ետքը։ Օդդոպոնի ընտանեաց մը-
նաց, և անկէ անցաւ Աղեքսանդր Ա.
Պապին, որնոր անոնց ամենն ալ Վատիկա-
նու գրատունը գրաւ։ Ըստունիթիլ

Երնել թէ մարդկային միտքը զգացու մեր
ու իմացական կարողութիւններ կը պա-
րունակէ։ թէ՝ իմացականութիւնը զգա-
ցումներ յառաջ չե բերեր, և թէ՝ զգա-
ցումները մեր գործողութիւններուն գըւ-
խաւոր պատճառներն են։ Ուստի մեծ որ-
խալ մի է կարծելը թէ դաստիարակութիւ-
նինակ մտաւոր հրահանգութեան մէջ կը
կայանայ։ Դաստիարակութիւնը կատար-
եալ ըլլալու համար պէտք է որ անիկա ըզ-
գացումներն, ու իմացականութիւնը մի-
անգամայն պարունակէ, և մարմինն ու
միտքը միանգամայն կրթէ։ Բայց և այնպէս
քիչ մը դիտողութիւնը բաւական է ցուցը-
նելու թէ լոկ մտաւոր դաստիարակութիւնն
ալ տգիտութենէ աւելի ընտրելի է։

Յոլոր աղգերուն քաղաքակրթութեան
այլև այլ վիճակներուն ատենը, անոնց գոր-
ծողութիւններուն մէջ մեծ տարբերու-
թիւն կը տեսնուին։ Իւրաքանչիւր ազգի
պատմութիւնն ՚ի սկզբան սպանութեամբ,
հայրասպանութեամբ, ազագպղծութեամբ
և ամենէն սրբազն երդյանց բռնաբա-
րութեամբ արատաւորուած է։ Անձնա-
փրական կիրքերը գերիշխանութիւն մը
վայելած կ'երեին. և ամեն զուարձութիւն
ստորին հակամիտութեանց տեղի տալէն
յառաջ եկած են։ Տգիտութեանց ժամա-
նակներու մէջ մարդիկ բարոյական առա-
քինութիւնն իրենց համար կը պահանջեն,
և կ'ենթագրեն թէ բնութեան մէջ ամեն
բան իրենց զոհ ըլլալու սահմանուած է։
Օրէնտութիւնն ան սկզբնական վիճակին
ընաւորութեանը համեմատ
դազանային կամ արիւնահեղէ. և գլխա-
պարտութեան պատիմը հասարակ կամսո-
վորական է։ Աս մանաւանդ ոչ ոճրագոր-
ծը մինակ, այլ և անոր բոլոր մերձաւոր-
ները, անոր հայրենիքն անգամ մի և նոյն
պատուհասը կրելու նշաւակ կ'ըլլան։ Աշ-
գեկրուն ան վիճակին մէջ անոնց կրօնքն
ահարկութեան կրօնք է։ անոնց աստ-
ուածներն ամեն տեսակ ցած կիրքերով ու-
ցանկութիւններով, զորօրինակ՝ անձնա-
փրական մախանօք, սրտմտութեամբ
սոսկալի գործողութիւններ ու քաւշական
զոհագործութիւններ պահանջելու բնա-
ւորութեամբ զգածուած են։ Եթէ ան-

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տէս թիւ 14

Աներ մինչեւ հիմա դաստիարակութեան
վեյ ըրած ներածութեանը մէջ դիտելու
արժանի ուրիշ կարեւոր կէտ մը կը մնայ.
այսինքն՝ թէ Արդեօք դաստիարակութիւ-
նը, գլխաւորաբար՝ հրահանգութիւնն,
օդտակա՞ր է. կամ, ուրիշ բաւերով ըսենք,
մի թէ հասարակ ժողովուրդը տդիտու-
թեան մէջ թողնէլը, թէ ընկերութեան
ամեն աստիճանները հրահանգելը լաւա-
գոյն է։ Աս խնդրոյն գոհացուցիչ կերպով
պատասխան տալու համար, հարկ է. յիշե-

մահութեան կը յուսան , անոնց ակնկաւ լած բարութիւններն անոնց ներկայ զգացումներուն յարմար ըմբռնուած են . օրինակի համար՝ թշնամիներուն վրայ յաղթանակելու , ցած կիրքերնին յագեցընելու , և զգայական հաճոյը վայելելու կը սպասեն : Մաքին բովանդակ միտումն անագորոնութիւն է . և անոնց դործողութիւները կրնան սոսկալի ոճիրներու շարք մը անուանուիլ : Արտարակուսինք թէ արդեօք անոնք՝ որ վայրենի վիճակը գովութեան արժանի կը համարին , քաղաքակրթութեան հեշտականութենէն զրկուելու յօժարամիտ են . և բարբարոսներու կերակուրովը , հարդերձովը , բնակարաններովնու կենցաղովը կրնան գոհ ըլլալ . միթէ կրնան անոնց կերած արմատները , կաղինը , ընկոյզը , միջատներն և ուրիշ անասուններն որոնց տեսիլն անդամմենց կը զզուեցընէ , Ճարտար համադամներու վերադասել . միթէ կրնան անասուններու մորթէ շնուած , տերեներէ կամ կնիւնէ հիւսուած հագուստներն աւելի սիրելքան թէ մեր ասուէ , բամբակէ , կտաւէ , կամ մետաքսէ հանդերձները : Միթէ կրնան հաճիլ որ մեր հեշտին սենեակներուն ու սրահներուն մէջ բնակելու տեղ , ծառերու խոռոչներու , քարերու ծերպերու , ստորերկրեայ , անձաւի մը մէջ որջանան , կամ պըրատուով , եղեցով , յարդով կամ ծառերու ձիւղերով ծածկուած խրճիթներու տակ բնակին :

Ա երջապէս , միթէ կրնան անկեղծու-

թեամբ խորհիլ թէ վայրենիներուն նկարելու կամ դրօշելու կոշտ փորձերը , Փիթիասին արձաններուն , ու Ռափայելին նկարներուն հաւասար են :

Մարդկային աղգին պատմութեանը մէջ յառաջ երթալով , կը տեսնենք որ որչափ ազգերն իրենց բարոյական և իմացական կարողութիւնները կը մշակեն , նոյնչափ անագորոնունց կամ դաժանութեանց թիւը կը նուազի . մարդոց վարմունքն ու հաճոյներն ազնուագոյն կ'ըլլան , օրէնքսդրութիւնը կը մեղմանայ , կրօնքն աւելորդապաշտութենէ կը մաքրուի , արհեստներուն ուղղութիւնը մաքին ազնուագոյն շարժումներուն կը դառնայ :

Ուստի ընկերութեան այլ և այլ աստիճաններուն և այլ և այլ գաւառաց բնակիչներուն դիտողութիւնն ընելով , կը սորովինք որ տգիտուիթիւնը բարոյականուն ամենէն մեծ թշնամին է : Ուր որ դաստիարակութիւն անտես կամ անփոյթ առնուած է յոռութիւնը մարդկային ազգը նուաստացընող ամենտեսակ գործողութիւնները յաճախագոյն են : Տգէտ մարդոց մէջ , հաւասար գործ , այլ յափառական հաճոյը , մարդոց բնաւորութեանը վրայ ակներէ կը նշմարուին : Ուստի ստորին աստիճանի մարդոց հրահանգուելուն ընդդիմութիւն ընողներուն շարժառիթը պարզապէս անձնասիրութիւնն է :

Հարուսակին

REFLEXIONS

Sur quelques articles intéressants du Courrier d'Orient

touchant la nation arménienne.

Le journal français, publié dans cette Capitale Tar (le Siècle-Oriental), l'Erevak (Vénus, astre) depuis six ans sous le nom de Presse d'Orient, après Ghilighia (la Cilicie), et le Munadi Erdjias immédiatement suspendu quelque temps, a commencé de re-primer en langue turque et en caractères arméniens, paraître sous la dénomination de Courrier d'Orient. Il y a chez les Arméniens un mouvement intellectuel digne de remarque, et c'est en quelque sorte aux arméniens qui avait été insérée dans l'almanach pour le constater que nous avons complété la liste des de 1861, publié par le Levant Herald, rempli cette journaux qu'ils publient dans la capitale. Ce journal, ayant trouvé incomplète la liste des journaux arméniens qui avait été insérée dans l'almanach pour le constater que nous avons complété la liste des de 1861, publié par le Levant Herald, rempli cette journaux qu'ils publient dans la capitale. Le même journal, dans son 9^{me} numéro, à la fin s'exprime dans les termes suivants: «La liste des d'un article concerneant les Arméniens, ajoute ce qui suit: journaux arméniens est également incomplète. Notre confrère a oublié: le Ser (l'Amour), l'Arevelian mie des lumières, et l'instruction fait chez elle des

progrès visibles ; mais par malheur elle est divisée en deux camps à l'égard de la religion : Il appartient aux écrivains de prêcher la concorde et de raviver parmi leurs compatriotes la sympathie réciproque, la bienveillance, l'affection, sentiments qui n'auraient jamais dû s'affaiblir chez des hommes qui se trouvent en communauté d'intérêts, de langue et d'origine...»

Les sentiments et le langage du *Courrier d'Orient*, comme on le voit bien à ses expressions, sont bienveillants pour les Arméniens. Aussi est-ce avec un bien vif plaisir que nous venons aujourd'hui, non seulement en notre propre nom, mais encore au nom de tous nos concitoyens, lui témoigner ici notre reconnaissance la plus sincère pour ses affectueuses paroles et en particulier pour l'attention généreuse qu'il a daigné faire au nouveau progrès commencé chez les Arméniens. La nation Arménienne est d'autant plus sensible à toute sympathie ou antipathie qu'on lui témoigne, qu'elle se connaît et se respecte; sans avoir pour cela une trop haute opinion d'elle-même, et qu'elle est d'autant plus désireuse de conserver son existence. Parmi les nations de l'Orient, la nation Arménienne est une de celles qui admirent, qui aiment le plus et comprennent le mieux la civilisation Européenne. L'état des nations les plus libres de l'Europe, leurs lumières, leur progrès intellectuel, social et matériel, leur législation, leur politique et leurs principes ont attiré à elles l'attention des Arméniens. En un mot, il n'y a rien en Europe que la nation arménienne ne sache justement apprécier aujourd'hui; et cette appréciation exerce réellement sur la totalité de cette nation une forte influence, qui va croissant de jour en jour. S'il y a des circonstances qui mettent obstacle à la marche rapide et constante de l'avancement des Arméniens, ou l'affaiblissent, ou viennent en retarder l'œuvre, ce sont des causes tout à fait extérieures; mais nous pouvons dire que les personnes de toute condition, chez les Arméniens, sont en activité de toutes les manières, dans la sphère de leur pouvoir.

L'admiration des Arméniens pour la civilisation des nations Européennes, et l'esprit d'imitation, développé en eux, ont pris un nouvel aspect dans ces dernières années. Il est vrai que l'influence Européenne a commencé à se faire sentir parmi nous dès l'origine des Méchitaristes; mais cette influence était purement littéraire. Par le moyen des pères de la société ecclésiastique susmentionnée, des notions de quelques sciences ont été introduites chez les Arméniens; mais la langue et la littérature étaient regardées comme un privilège, accordé seulement à ces pères. Pendant les derniers cent ans la nation n'était pas en rela-

tion immédiate avec les idées Européennes; elle en savait, elle en apprenait autant que ses instituteurs, les Méchitaristes, lui en communiquaient; et ils lui en communiquaient autant que leur état, et même quelquefois leurs intérêts ecclésiastiques le leur permettaient. La connaissance des langues Européennes, surtout celle du Français, étant devenue presque universelle dans la nation, acheva de mettre les Arméniens morallement et matériellement en rapport immédiat avec l'Europe. Cette nouvelle relation immédiate, due à la connaissance des langues Européennes, produisit les effets suivants: 1^o La littérature qui était en général le domaine de la classe ecclésiastique, et presque entre les mains des seuls Méchitaristes, passa à la classe séculière (laïque), c'est-à-dire du peuple. Une troupe d'écrivains, traitant les différentes branches de la littérature et des sciences, s'étant enfin formée, se trouve maintenant en état de devenir de jour en jour plus nombreuse et plus considérable. 2^o La langue parlée elle-même entre dans la voie du perfectionnement sous l'influence civilisatrice des langues Européennes; et l'instruction commence à être familière aux individus de toute classe et de toute condition. Dans ces dernières années le nombre des imprimeries arméniennes est parvenu à huit, dans la seule ville de Constantinople, et celui des journaux arméniens à 18, dont 9 se publient dans la capitale même. Des idées toutes nouvelles à l'égard de la langue arménienne ont déjà commencé à paraître ces jours derniers chez les Arméniens. Quoique la langue arménienne, comme une des branches de la famille indo-européenne, possède la flexibilité, la souplesse des langues Européennes, et qu'elle soit suffisamment cultivée, les écrivains actuels tâchent toutefois de lui donner encore une telle perfection qu'elle soit capable d'exprimer les idées de la civilisation nouvelle.

La jeunesse arménienne, sous l'influence de l'éducation des Méchitaristes, était jusqu'à présent tellement enchantée par l'attrait des belles-lettres que son attention était exclusivement dirigée vers la poésie et d'autres objets purement philologiques. Sur ce point aussi, dans ces derniers temps, une diversion a eu lieu chez les Arméniens; il y a des signes très évidents qu'avec les belles-lettres un goût particulier pour les sciences solides a été éveillé dans la classe éclairée de la nation, et que bientôt, dans ce peuple sorti nouvellement du trop long assoupiissement où il restait plongé, et rendu pour ainsi dire à la vie, on comptera autant de savants qu'il y a de philologues. Enfin des hommes d'érudition et d'idée (réflexion) s'efforcent de diverses manières, surtout par la publication des feuilles pé-
santes, sous des noms variés, de faire connaître

riodiques de propager l'éducation et l'instruction dans toutes les classes de la nation et de les porter encore à un état plus élevé.

Le progrès des Arméniens n'est pas exclusivement intellectuel; mais ils tâchent encore d'améliorer leur position sociale; et les changements qui ont eu lieu sur ce point-là sont admirables. Les Arméniens ont compris en peu de temps les principes de la nouvelle politique Européenne, et en particulier ceux de la liberté. On pourrait même dire que parmi les nations qui se trouvent sous la domination Ottomane, ce furent seulement les Arméniens qui introduisirent dans le système de leur administration nationale un changement radical, fondé sur le principe politique et social qui sépare les nations occidentales de l'Europe des nations orientales de la même partie du monde. Comme il est évident, les nations non-musulmanes de la Turquie ont une espèce d'administration nationale, qui consiste principalement dans la différence de religion, et quel le pouvoir est entre les mains des Patriarches, qui, excepté les chefs de quelques communautés dernièrement reconnues par le Gouvernement, sont tous ecclésiastiques. D'après ce système, les nations de l'empire Ottoman sont des sociétés religieuses, dont les chefs étant des personnages ecclésiastiques, les gouvernaient avec plus ou moins de despotisme et de terrorisme ecclésiastique du moyen âge! Le clergé arménien, quoique naturellement docile, tolérant pour les autres confessions chrétiennes, et peu fanatique à l'intérieur, dominait toutefois avec des idées tout ecclésiastiques. Ce furent les Arméniens qui les premiers s'aperçurent de la défectuosité de ce système, et ils le corrigèrent de la meilleure manière, c'est-à-dire de manière que le principe fut réformé, sans faire subir aucun changement à la forme extérieure. Aussi, les intérêts ecclésiastiques et séculiers s'étant ainsi unis, l'esprit national prit un nouvel essor. Comme il est évident, le Sultan, en manifestant ses généreuses intentions envers ses sujets non-musulmans par le Khatti-Humayoun du 18 Février 1856, accorda à chaque communauté la permission (privilège) suivante:

«Chaque communauté chrétienne, ou d'autre rite non-musulman, sera tenue, dans un délai fixé et avec le concours d'une commission formée ad hoc dans son sein, de procéder, avec ma haute approbation et sous la surveillance de ma Sublime-Porte, à l'examen de ses immunités et priviléges actuels, et d'y discuter et soumettre à ma Sublime-Porte les réformes exigées par le progrès des lumières et du

temps».

Les Arméniens, profitant de cette permission, firent rédiger par une commission spéciale, élue par eux, un institut, nommé Constitution, pour l'administration nationale, qu'ils possédaient déjà d'après les priviléges et les immunités qui leur avaient été concédés depuis longtemps. L'institut fut accepté par la nation toute entière. Ainsi l'ancienne administration Patriarchale, absolue, fut modérée par le système représentatif (députatif): Car une assemblée générale des députés, représentant la nation, se réunit chaque année comme un corps législatif; et c'est par cette assemblée qu'est élue la partie exécutive de l'administration, qui est composée de deux assemblées temporelle et spirituelle, qui divisent à leur tour l'inspection de leurs affaires en quatre conseils, savoir: le conseil des revenus, celui de l'économie, celui de la justice et celui de l'instruction. Maintenant les Arméniens, ayant convoqué les personnalités les plus érudites d'entre eux, tâchent de réformer paisiblement leurs revenus, leurs dépenses, les questions nationales et l'instruction, en s'aidant de tous les moyens qui se trouvent dans la sphère de leur pouvoir. Dans toutes ces choses-là l'activité de ce peuple est bien étonnante; mais ce qu'il y a peut-être de plus étonnant encore, c'est l'unanimité des Arméniens. Dans l'œuvre de la dite réforme se sont réunis, avec peu d'opposition, non seulement la partie la plus récente qui est toute nourrie d'idées libérales, mais encore la partie la plus vulgaire.

La nation Arménienne qui, depuis les temps les plus reculés, temps perdus dans la nuit de l'histoire, occupait déjà à la tête de l'Asie inférieure, un vaste territoire entre la chaîne du Caucase et la Mésopotamie, la Mer-Noire et la mer Caspienne, étant autrefois probablement composée de 25 millions d'habitants, et, qui pendant l'espace de 4 mille ans d'antiquité historique, reconquit 4 fois son indépendance politique après d'héroïques efforts, ne compte plus aujourd'hui que trois millions d'âmes. C'est en vérité comme dit le Courrier d'Orient, un véritable malheur pour ces restes de la nation, d'avoir été encore divisés, par rapport à la religion, en deux ou plutôt en trois camps. Quoique les deux divisions religieuses, dont nous avons déjà parlé ne constituent à l'égard de la religion mère, que la partie la plus petite de la nation, cependant l'idée d'unité nationale profondément imprimée dans l'esprit des Arméniens, lutte, depuis à peu près huit siècles, contre l'esprit de prosélytisme. Dès le temps où les agents de la propagande, née de l'idée de la monarchie ecclésiastique universelle de Rome

commencèrent à agir au milieu de la nation, et à faire tous leurs efforts pour rendre l'église nationale Arménienne suspecte sinon d'hérésie, du moins de schisme, ces efforts-là, d'une part, et les moyens dans détruire les effets de l'autre, eurent pour la nation arménienne cette conséquence facheuse que, étant presqu'entièrement occupée à conserver son intégrité religieuse, elle n'eut pas le temps de faire attention à son progrès intellectuel et matériel, et c'est par là qu'elle perdit plusieurs occasions favorables. Mais aussi sur ce principe on aperçoit aujourd'hui d'une manière sensible chez les Arméniens un grand changement d'idées, je dirai même un avancement pratique. Après la guerre de trente ans, le principe de tolérance religieuse, devenu une loi générale pour toute l'Europe par la paix de Westphalie, a aussi commencé à prévaloir chez les Arméniens. Les membres les plus éclairés de la nation Arménienne de la confession nationale ancienne et romaine à Constantinople, ayant le même but et animés du même esprit national, tâchent de se rapprocher l'une de l'autre. Eusin une société nationale mixte, sous le nom de société de Bienfaisance, proclama par la bouche de ses deux agents le principe que nous donnons plus bas, et que nous avons extraït d'une feuille officielle arménienne: «Les fondateurs de cette société sont tous arméniens, et, comme c'est à Dieu qu'ils sont responsables de leurs devoirs religieux, et que c'est à lui seul qu'ils doivent rendre compte de leur conscience, ils ne connaissent point de distinction, ni ne soulèvent de questions de religion, une fois hors de l'église; car pour eux les hommes sont tous frères et ils les considèrent comme tels. Ils sont aussi bien persuadés que les divisions religieuses existantes dans la nation continueront à être désormais; et c'est pour cela qu'ils n'ont ni l'intention, ni le désir de soulever la question de l'union, dénuée de toute possibilité de réussite. Toutefois pour eux c'est un principe sacré que la nationalité, et un saint devoir que la bienfaisance envers la nation elle-même». Nous ne voudrions pas prolonger notre dissertation sur ce point religieux, mais comme l'idée excellente de liberté et tolérance religieuse est une apparition grande et remarquable dans l'histoire du progrès intellectuel et social du genre humain, nous conclurons notre discours en faisant ici quelques observations que nous croyons être nécessaires au développement de notre sujet. Le principe de tolérance religieuse commença déjà d'une manière sensible et pratique parmi la classe laïque à l'époque des deux divisions susmentionnées, et jusqu'à ce jour il est encore en vigueur dans la même classe. Cepend-

dant, pour rendre justice à la vérité, nous sommes obligés d'exposer les points suivants, par rapport à la classe ecclésiastique des dites divisions, pour qu'on puisse connaître l'esprit religieux qui prévaut chez elle. Une des caractères essentiels de l'Eglise nationale, c'est l'esprit de tolérance religieuse. L'Eglise arménienne est parfaitement tolérante envers les autres confessions chrétiennes. Elle a pris pour devise cette sentence remarquable d'Augustin: «Unité dans ce qui est essentiel; liberté dans ce qui est indifférent, en tout charité». Si parfois l'église arménienne est intolérante, elle ne l'est que contre ceux qui cherchent à faire des prosélytes dans son sein, qui prêchent le christianisme au milieu du christianisme, ou qui cherchent à faire changer d'église. Tandis que l'Eglise nationale ne regarde l'Eglise romaine que d'un œil chrétien, tandis qu'elle n'a pas fait du mot d'*Hérésie*, l'arme favorite du fanatisme, un bâton dans ses mains pour lui frapper à la tête, le clergé catholique, au contraire, ayant toujours sur les yeux les lunettes de l'intolérance, fait semblant de voir dans l'Eglise nationale des couleurs d'hérésie. Toutefois la force de cet esprit d'hostilité non seulement va diminuant de jour en jour dans la classe laïque de la communauté catholique au fur et mesure que le degré des lumières du temps grandit dans la masse du peuple; mais il a déjà subi une grande révolution dans l'esprit de plusieurs individus, et, à la vérité, cela fait devant le monde civilisé un grand honneur à la partie catholique; dans l'histoire de son éducation; aussi remarquons-nous encore avec joie que la couleur d'abord si tranchée de l'intolérance a subi plus ou moins une modification même parmi le clergé catholique, sous l'influence des principes régénérateurs de la civilisation moderne, de même que les couleurs les plus foncées sont sujettes à être changées ou altérées plus ou moins sous la puissante influence des rayons solaires.

La conduite, tenue par Monseigneur Hassoun dans ces derniers temps, n'annonce pas en effet une modification dans le principe romain, et cependant ses louables efforts, les plus récents, entrepris pour donner un caractère national à l'éducation de la communauté catholique, démontrent clairement que le principe ultramontain antinational a subi un coup suffisant dans son esprit actif.

L'avenir des Arméniens est par conséquent sur la véritable voie de la lumière et du progrès.